

ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՊԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՑԱՆՑՆԱԺՈՂՈՎ

ՄԱՐՏ 18^ի ՀԱՍՏԲԿԱՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հասարակավարչութեան առանձնաւ կան գրուագները պատմել չակսած, հարկ է ստկայն որ փոքրիկ գաղափար մը տանք այն պատահարաց վրայ, որոնք պատրաստեցին զայն, կամ լաւ և սըսենք՝ որոնք պատճառ եղան Հասարակավարչութեան երևան գալուն, վասն զի հասարակավարչութեան գաղափարը և դադունի ընկերութիւնք արդէն շատուց սկրսեր էին նոյն իսկ կայսրութեան ժամանակէն, Այս գաղափարները սնան և մեծացան Գաղղիբարուսիական պատերազմին ժամանակ, իսկ յետոյ պարտութեանէն վերջը և ամբողջ պաշարման ժամանակ՝ Գաղղիի իշխանութիւն մը չունեցաւ, վիճակ պատերազմի ամէնն ալ պարապ անուն ներ էին, եթէ զինուորական, եթէ քաղաքական և եթէ տնտեսական իշխանութիւնք մէջերնին կոռուրտելով՝ մէկզէկ անդօր կ'ընէին, բաղմանթիւ յանձնաժողով գովարեր և ժողովակներ կազմուած էին որոնք աւելի խոշնդուան էին վարչութեան մը համար, և միով բանիւ՝ ոչ սեմեք կը հնազանդեցուէր, ըստ ասից Մ. Տիքանի « Բարիկու երեխովիսանք — ամէնն ալ ծնեաք՝ ի գաւառու, ՚ի բաց առեալ զջջ. Փիքար և մոշքոր — որք սեպտեմբեր ՚ի օրուընէն վերջը Գաղղիա ազատելու պատասխանատուութիւնը վրանին առին, չգիտցան ոչ խաղաղութիւն ընել և ոչ պատերազմ։ Պէտք էր վարչութիւնը զբաղի՛ կրթելու զլինեալ ժողովրդը, զայն մոլորեցուցաց ազգեցութեանէն ազատելու, որով և կրնար ընտիր գունդեր ունենալ թշնամունքն դէմ կամ իրեն հաւատարիմ ազգային պահապաններ, բայց չըրաւ։ « Արդէն

սեպտեմբեր ամսէն գիտէր վարչութիւնը թէ ինչ վաստահութիւն պէտք էր ունենալ Ազգային պահապանաց գունդ գերէն ոմանց վրայ, որոնք դժբաղդաբար բազմաթիւք էին, որք ծաղրածութիւն չմնաց որ չընէին մեր կալանաւոր զինուորաց վրայ։ Սեպտեմբեր 19ին շարժուն պահանորդաց գունդ մը պաշտօննէց կ'ընէի իւր գլխաւորները՝ յետ մերժելու անոնց հնազանդելու, կը պարպէ զլոնն-վալէրիէն բերգը՝ զոր պիտի պաշտպանէր, և ցիրուցան, յետու կը դառնայ այն ժամուն՝ յորում գերմանացի սիւնակաց յառաջապահը սկսեր էին երենալ ՚ի միւնէլ, ֆոխանակ Ազգային պահապանները պատժելու, կամ զըսպելու, զարմանալի միամնութեամբ մը 8. Ժիւլ Ֆավի՛ Սպայից ընտրութիւնը իրենց կը թողուր, գոգցես կերպով մը համաձայնելով ներքին թշնամունքն, որ շողորդի ելուզ առ ինքն կ'ուզէր ձգել զանոնք, Ամենայն ոք կը խօսէր այս ազգային պահապանաց վրայ, գովեստներով զայն կը գինովցընէին և մեծ խօսքերով խելքը զլինէն կ'առնուին։ և Աստուած գիտէ ինչ բաներ կ'ըսուելին իրեն։ « Ահաւորք եղէք, ով հայրենասէլք, կը գոչէր վիկոսոր Հիւկօ։ Կեցէք միայն երբ խրճնիք մը քովէն անցնիք, հոն ննջող փոքրիկ աղուն ճակատը համբուրելու համար »։ Ասիկայ կ'ըսէք՝ երբ երեք օր առաջ այս և ահաւոր հայրենասէլք » ըբեր էին զլոնն-վալէրիէն։ Այս շար աւուրց մէջ չկար ուժով կամք մը, չկար միաք մը, բարիք բաժնուած Գաղղիային՝ ժամէ ժամ՝ կը յուսար փիկուիլ ՚ի գաւառաց ։ Աստի անտի քանի մը օդապարիք կը բարձրա-

նային, բայց բնաւ մին չէր վերադառնար, և այն քաղաքը՝ ուր կը զիմէ սովորաբար բոլոր աշխարհին շառաչը՝ ըլլաջապատեալ սյօժմարտաքին լուութենէ, թմբրեր էր իր սեպհական երեակայութեանց աղջակներէն։ Մէջի անձնատուր ըլլաջուն լուրը յառաջ բերաւ հոկտեմբեր 31ը, որ անօգուտ տեղ երկարեց պատերազմը այլ ևս երեք ամիս, և դիւրացոյց Գերմանացւոց ստուգապէն ճանչնալու զբարիզ կրծող հիւանդութիւնը։ Սակայն հասարակավարչականաց դաւը այն անդամուն ծաղուարժանի վերջ մը ունեցաւ։ 8. Էրնէ Փիքար կամաց մը սահեցաւ գնաց պահապաններ փնտուելու, և կալսնաւորել տուաւ լուսնոտները՝ որոնք սեղանատախտակաց վրայ կը պատեին՝ ի զուր աշխատելով գաղափար մը ըսելու։ պատճառը՝ վասն զի շունէին։

Հոկտեմբեր 31ի դաւը կրնար զգուշութեան խրատ մը համարուի Ազգային Պաշտպանութեանը վարչութեան, զորամենայն կերպով կ'ուզէր հաստատուն պահել քաղաքացւոց մեծամասնութիւննըն, և անոր համար վստահութեան քուէ տառով՝ պահեր էր զայն իշխանութեան մէջ։ սակայն վարչութիւնը շդիցաւ դործածել իր ոյժը և իր տարած յաղթութիւնը։

Այս ժամանս Բարիդու Ազգային պահապանաց մէջ 100,000 անձանցմէ աւելի կար՝ յաջողակ ՚ի ծառայութիւն և ՚ի պատերազմ։ գոնեա անոնց վինուորական կրթութեան ակդրունք մը տըրուէր՝ ուսկից զորկ էին, և որ կարեւոր էր զեկատմբերի և յունուարի յարձակմանց համար։ Պէտք եղած ժամանակին դործածելու համար չպատրաստելով, Բարիզ յուսահատ իր որմոց մէջ ամփոփեցաւ և ինքինքը ուտելով լինցաւ։ Զօրավարաց և ազգային պահապանաց մէջ եղած փոփոխակի անվստահութիւնը արտաքս կարգի էր։ Զինուորը իւր զօրավարին մոտաց մէջ միշտ ծածուկ փառասիրական նպաստակներ կ'ուզէր տեսնել, իսկ զօրավարը զինուորս բրած էնի չեղողներու տեղ զրած էին. և վար-

շութեան զինաւորք շմտածեցին համարակաց վրկութեան համար գործած թիւնէն համար գործած թիւնէն է առաջաւութենէն, սկսեր էր յրուիլ պարապորդութենէն և գինովութենէն։ Ամէն օր բաց ՚ի բանակին տալիք կերպակը մոտէն, 50,000 լիտր զինի բերգերը կը զրկուէր։ Աշխատութեանց գաղարմանքը պարագեր էր գործարանները։ Հկար գործաւորին համար ոչ աշխատութիւն և ոչ վարձը, և ինչ որ աշ ըլլար տարիքը, գլուխը կը զնէր զինուորի զինարկ մը, վերնազգեստ մը կը հագուէր, հրացան մը կ'ընդունէր, իր կանոնաւոր ոռնիկը կը ստանար, ուրիշ վճարք մ'ալ կնկան համար և վճարք մ'ալ տղայց։ Կը վարժէր անգործութեան երկարատև պահպանութեան և զինետանց մէջ զիւրաւ ապրուսը և ըմպելիքը կ'ընդունէր։ Ժամանակ անցրնելու համար քաղաքագիւտութեան վրայ կը խօսէր իր ընկերաց մէ խոշը զլուխներուն հետ, որոնք իրեն կը պատմէին գործատիրոջ մը իր աշխատաւորացմէ հանած շահուն վրայ, դրամագլուխոյն տիրապետութեան և գըլ խաւորաց ժողովրդեան ըրած բանութեան վրայ։ Ամէն զինետուն ժողովատեղի մ'էր, ամէն պահապանաց կայարան՝ խօսելու տեղի մը, եւ երբ այս կայարաններուն դիմացէն, որը կոստրած տակառի պէս կը հոտէին, կ'անցնէին զինուորք կամ շարժուն պահապանք՝ պատերազմի երթաւու համար, իրենց կը պոռացնէր։ Խօրախնիս։ յաղթողդարձէր։ արդէն զիտէք որ թէ այցպէս չըլլայ՝ մենք հոն ենք ։ Եւ յիբաւի հոն էին, բայց հոն կը մնային։ այնպէս որ շարժուն պահապանք և զինուորք վատակեալք ՚ի պատերազմելոյ և չտեսնելը երբեք քովերնին զանոնք՝ որ զիբենք յորդորած էին աղէն կուուելու, շատ անգամ Բարիզ մոտան կամ ուզեցին մըտնալ գոյելով և կեցցէ խաղաղութիւն ։

Արդէն վարչութեան անձանցմէ ո-
մանք սկսեր էին հաշտութեան մը ետևէ
ըլլալ: ՏՅ. Փիբոր և Ժիւլ Ֆավրը կը
թախանձէին իրենց ընկերը որ Բարի-
զու ժողովուրդը՝ սովուն սաստիսիթե-
նէն տառապել չտան: Հիւանդութիւն-
ներէ տուաջ եկած մահերը անհամե-
մատ կերպով կ'առաւելուին (8238
մեռեալք՝ ՚ի նոյեմբերի, 12,855 ՚ի դեկ-
տեմբերի): Ամէն խլճմտանք կ'ըմբռո-
նէր որ հաշտութիւն մը պէտք էր և
փութով, բայց ոչ ոք կը համարձակէր
ըսելու՝ Ազգային վարչութենէն ունե-
ցած վախերնէն:

Յունուար 22ին Հասարակավարչու-
թեան ապագայ անդամներէն ումանք
ընդ պատրուակաւ թշնամութիւնները
սկսելու և հաշտութիւնը միայն ՚ի Պէտ-
լին ստորագրելու, փորձ փորձեցին տի-
րելու Օդէլ տը Վիլիք. սակայն միայն
խառնակութիւն մ'եղաւ, զոր հազիւ
իմացան մերձակայ թաղերն: Օդէլ տը
Վիլիք վրայ յարձակող գունդը 10 լդն
էր, բանակեալ Պատուար իւսալիոյ
շրջակայքը. իւր հրամանատարը խա-
ղախորդ մ'էր՝ Ժան-Պազիստ Սէրիզիէ
անուամբ: Ըմբռնեալ ՚ի յայտնի յան-
ցանս ապստամբութեան և օրինաց հա-
կառակութեան, անմիջապէս զինուու-
րական ատենէ պիտի դատուէր. երբ
վարչութեան անդամներէն միոյն մի-
ջամտութեամբ ազատ թողուեցաւ: Ե-
թէ մեռած ըլլար, որքան զոհէր հրմա-
պիտի ապրէին, վասն զի ինքը եղու որ
Ազբէցիլ Դոմինիկեանները սպաննել
տուաւ և կոպլէնքը այրեց:

Զինագագարումն ստորագրուեցաւ.
դիտէ ամենայն ոք թէ քանի ծանրա-
դին զոհողութեամբք: Այս միջոցիս Ազ-
գային պահանորդը ՚ի Բարիդ 28,000
սպայ ունէր: Բարիզու դռները բացուե-
լուն պէս՝ դուրս ելալները սկսան: ար-
դարացի պանդիստութիւն մը՝ բայց և
որ ազէտալիք ազդեցութիւն մը ունե-
ցաւ: արդէն սպանացեալ պատահա-
րաց վրայ: Ամենայն ոք յոզներ էր գո-
յուած մեալէն, հինգ ամսոյ չափ աշ-
խարհէս դուրս ապրելէն. կ'աճապա-

բէր երթալ գտնելու իրենները՝ զորս
հեռացուցեր էր վտանգի ժամանակ:
կ'ուզէր ելլալ այս աղմկայոյզ քաղա-
քէն, ուր ամէն ժամ փողերը կը հըն-
չէին. կը կարծուէր որ վտանգը անցեր
էր. պարտքերնին կատարեր էին ա-
ռանց օգուտը մը պաշտպանեալ խնդրոյն:
ամենայն ոք կ'ուզէր երթալ գիտնալու
թէ ինչն և անձնասէր գաւառոք ։, ինչ-
պէս կ'ըսէր նախագահն Պոնֆան, չէին
եկած ազատելու զմայրաքաղաքը: Այս-
պէս անոնք որ կրնային մեկնել՝ թո-
ղուցին զբաղաքը, առանց տեղերնին
լցցնելու, յանձնեալ ինքիրեն, այսին-
քըն յանձնեալ բարկութեան, յուսահա-
տութեան և անկարգութեան տարե-
րաց: Մոնդակիւ հազարապետը մինչև
100,000ի կը հանէ բարեկարգ ազդա-
յին պահապանաց թիւը, որոնք գնա-
ցին գտնելու իրենց ընտանիքները ՚ի
գաւառուս: Երբ կուռելու ժամը եկաւ,
՚ի զուր վնասուեցան, վասն զի չէին
դարձած:

Երբ Ժիւլ Ֆավրը Զինագագարման
վրայ կը հականառէր Ժ. Պիսմարի հետ,
յետինս առաջարկութիւն մ'ըրաւ, որ
յայտնի կը ցուցընէ թէ որքան տեղեակ
էր նա թարիզու բարցական վիճա-
կին: և Վախնալով որ հաշտութիւնը
շմերժուի Ազգային պահանորդէն, զա-
նիկայ զինաթափ ընելու համար առա-
ջարկեց Ժիւլ Ֆավրի՝ որ հաց մը տրուի
ամէն զէնք բերոյզի՝ ըլլոյ ամրոցի, ըլլոյ
կոտրած ։: Ժիւլ Ֆավրը զայդ հարի-
զու հայրենասիրական ոգւզյն նախա-
տինք համարելսվ՝ շընդունեցաւ: Այս
ժամանակէն ՚ի վեր իմացանք՝ որ ապա-
գայ Գերմանական կայսրութեան քար-
առազարն՝ ժամը հինգին ՚ի Վէրսալի իւր
բնակութեան մէջ կ'ընդունէր Բարիզու
լրացիրներէն մէկ մէկ օրինակ. որք ՚ի
Բարիզ կը ծախուէրն ժամը եօթէն ու-
թը. Վարչութիւնը Զինագագարումը
կնքելու իսկ վախ մը կը զգար, վասն զի
գիտէր որ մէկ տէր մը ունէրին այս էր
ազգային պահանորդը, զոր ապագայ
կարիզի վախի մը համար կը ջանար շա-
հիլ, և որ պատրաստ էր կուռելու ընդ-

գեմ որևէ ալ ըլլար, իր զէնքերը, առանձնաշնորհութեանները և ոսճիկը պահելու համար:

Եթեմտից պաշտօնարանը ճշդիւ կու տար ոռճիկները, և բաժնելու ժամանակ շտո բարակը չէր քններ: Կային ազդային պահապանացմէ ոմանք՝ որոնք երկու կամերեք գունդերու մէջ ալ կը գտնուին. ամէնը ամուսնացեալ էին և քիչը կար որ միայն մէկ տղայ ունենար: « Կային գնդապետը որոնք 1500 հոգւոց համար թոշակ կ'առնուին, մինչ ունեցածնին 800 անձ էր, եղան՝ որոնք իրենց բազգը շինեցին»: Կ'ըսէ վկայ մը: Ասիկայ ամենասոյզ է: Պաշարման միջոց կրեց՝ և կրեց առանց արդարութեալով ապրողը, տկար պաշտօնակալը, գործաւորը կամ գործաւորաց զըսւիը, արգելեալն ընական տկարութեամբ մը՝ գտնուելու: Ի կայարանը, արձակեալ ծեր ծառայն, անթոշակ վարժուհին, այրին կամ աղքատ աղջիկը. միովլ բանիւ՝ ստորին քաղաքացւյն կէսը, որ չէր կրնար գննելոյ գինի, ոչ միա, ոչ փայտ, ոչ ածուխ. որ ցուրտէն և տկարութենէն կը մեռնէր:

Դոքա, այս, դիւցազունք եղան, և գաղղիա երբեք պէտք եղածին չափ պիտի շկարենայնոցա երախտադէտըլլալ. վասն զի կրեցին ամէն բան՝ յուսալով միայն որ անիկայ պիտի շփոքրկանայ:

Պաշարման ժամանակ, ամերիկացին Պրյնսայտ, որ մեզ նայելով՝ սիրով կը մասնար իւր երկին քաղաքական պատերազմը, ըսեր է Տ. Պիմարըքի. « Բարիդ կապիկներէ բնուկեալ խենթանոց մ'է»: Իրաւունք չանէր և կը սխալէր: Չէր խօսեր և չէր ալ կրնար խօսել, բայց եթէ փողոցներուն ծայրը և հասարակաց հրապարակներուն վրայ տեսածներուն համար. հոն, այս, տեսեր էր զինով ճոռումարաններուն Մարտէ. լիէք երգելը և պահանջելը՝ որ ուրիշները զինուորական լանքեր ընեն, որոց երբեք պիտի շընկերէին. բայց եթէ առները քիչ մը նայած ըլլար և զըսւները բացած, այն ատեն պիտի տես-

նար 'ի գործ՝ Բարիկղու բուն ժողովուր. զը, այն՝ որ իւր փառքը կը կազմէ և իւր պատիւն է. ասսած կ'ըլլար զայն՝ համբերող, աշխատասէր, պատրաստ կրելու զամենայն իւր քաղութը ազտուելու համար, ուրիշ բան չուզով՝ բայց մեռնիլ՝ զայն գննելու համար. և զարմանալով որ իւր բարի կամքը, իւր աներկիւ. դութիւնը ընդդէմ հակառակ բաղդին և մահուան զէմ'կառուելու փափաքը ապարդիւն մնացին, Ասոնք՝ երբ անձնատուր ըլլալու թուղթը ստորագրուեցաւ, լացին կրճատեալ հայրենիքը, լացին այնքան իշղերու և անօգուտ անձնանութիւնանց վրայ: Մէկալնոնք — իւննիթերը և կապիկները — անոնք՝ որ յետ հաստատուն ազդային պահապահէ ըլլալու, քիչ վերջը դաշնաւորաց յառաջապահքը պիտի ըլլային. գոքա կը ցաւէին յշիշերզ պահանորդական հանգըստութիւնքը, խումերը և ընկերվարչական խօսակցութիւնքը, յորս կը բարձրացուէր մտածելով և հաշի ընելով որ Լագոնդորոտ հրապարակին կոթողին ամէն մէկ լիպրէն չորս ֆրանքի եղերէ:

Ոհաւասիկ համառօտիւ մը տեսանք եթէ ոյք էին ապագայ Հասարակավարչութեան գործիք եղող անձինք, կը մնայ մեզ սկնարկ մը ձգել նաեւ այն ծածուկ իշխանութեան վրայ, որ կեղունական Յանձնախումբ անուամբ 'ի սկզբան ծածուկ և ապա յայտնապէս յերեան գալով՝ յափշտակեց օրինաւոր իշխանութիւնը, և երեք ամիսէն աւելի բոնակալց Բարիկղու վրայ սրով և հրօվ:

Ազգային Պաշտպանութեան վարչութեան հաստատուելն քիչ օր վերջը, կը տեսնուէր 'ի Բարիդ տեսակ մը ծածուկ վարչութեան ազգեցութիւնը: Ծնաանեկան խորհրդոց պատրուակաւ, որը հսկողութեան յանձնաժողովի պաշտօն կը կատարէին, կը խափանէին օրինաւոր իշխանութեան հրամանները, 'ի կարգի կը դնէին ազգային պահապանաց սպայից ընտրութիւնքը, կը յանային տիրանալ կուսակցութեանց վրայ և կը կազմէին այն խումբերը, յորոց

1874ի փետրուարին պիտի յառնէր կե դրսնական Յանձնաժողովը՝ Այս ճար տարութեամբ ծածկեալ իշխանութիւնը, թէպէտ արդէն գորաւոր, ուրիշ բան չէր ջանար, բայց թէ օրինաւոր իշխանութեան տեղ փոխանակելու Օրինաւոր իշխանութիւնը խորհեցաւ, բայց քիչ մը ուշ, որ ինքն էր տէրը, և թէ պէտք չէր որ պայոց թողու իրեն գէմ մաքառելու, և 1870ի դեկտեմբեր 10ի հրովարտակով մը սահմանեց ցրուելու և ապդային պահապահաց գունդերուն և ջոկատներուն մէջ նուիրակներէ կազմուած յանձնաժողովները ։ և հաստատեցնախկին ընտանեկան խորհուրդը քը ։ Ժողովները՝ առանց ցրուելու՝ դադարեցին ուղղակի միջամտութենէ մը և սպասեցին պատեհի մը՝ սկսած գործերնին նորէն շարունակելու համար ։ Այս պատեհը ծնաւ ինքնին յետքարիզու անձնատուր ըլլացուն։

Թշն ամութիւնք դադարեր էին, բոլոր մեր բրեդերը թշնամույն ձեռքը կը գտնուէին, հաշտութեան սկզբնադիրք տակաւին չէին վաւերացած, Գաղղրա կը գտնուէր ընդ մէջ իշխանութեան մը որ ալշկար և ընդ մէջ իշխանութեան մը որ տակաւին չկար ։ զիտնալով որ ընդ հնազանդիլ մատակարարութիւնք անոյց վիճակի մը մէջ էին ։ ամենայն ինչ ցրուեալ և մշտամնայ տարտամութեան մէջ էր ։ Քաղաքը արտասուելի տեսիլ մ'ունէր, հետեակը, անձի հեծեաքը, նաւաստիկ արձակազէնք յամենայն կարգէ, կամաւորք յամենայն տեսակէ, ազգային պահապահնք, շարժուն պահանորդք ամէնն ալ կը թափառէին փողոցներուն մէջ ձեռուընին ՚ի գրպանի, հրացաննին ՚ի փաթթոցի, անկարգացած յարեցութենէ և աւրուած յանգործութենէ ։ Բայ դաշանց ընդ գերմանիոյ՝ կանոնաւոր զինուորացմէ քանի մը հազարը՝ իշխանութիւն ստացեր էին պահելու զէնքեր նին, ասոնք գգուանք կ'ընդունէին ։ Պէտքի մը ընմարդի և խտալիոյ փողոցի ազգային պահապահաց ծածուկ նշանաբան մը եղեր էր՝ որ պէտք էր անոնց

հետ իբր ընկեր վարուիլ, զանոնք բարեկամ ընել, վասն զի թերևս քիչ վեր թէ կարեսր ըլլար անոնց գէմ կոտիլ, և խոհեմութիւն էր զանոնք շահիլ, գիւնետուն կը տանէին զանոնք աղէկի կողմբը, խօսեցնել կու տային ընդդէմ իրենց զօրավարաց, իրենց կը բացատրէին որ մատուած էին և ապսէնտը խմբնելու ատեն միջոց միջոց կը հարցընէին ։ Այնպէս չէ ։ երբեք ձեր եղբարց վրայ հրացան պիտի չպարպէք, կը պատասխանէին երբեք, Խօսեցնին պահեցին մարտ 18ին օրը։

1874ի փետրուարի առաջին օրերուն մէջ Համազգային ընկերութիւնը լընչեալ ՚ի Պլանքիէ, պատշաճ ժամանակ համարեցաւ՝ աղղային պահապահաց ցրուեալ ոյժերէն խումբ մը միայն կազմելու Այսպէս կրնար ձևանալ բանակ մը՝ զրո շար նպատակի մը պիտի գործածէր, մինչ չէին գործածած երկին պաշտպանութեան համար, Մշտածուեցաւ դաշնաւորելու բարիզու մէջ զըտնուած վաշտերը, թողու անոնց տեսակ մը իշխանակցութեան առանձնաշնորհութիւնք, միանգամայն զանոնք հաստակեցընելով կեդրոնական իշխանութեան հրամանաց։ Փետրուար 15ին պատրաստիչ ժողովը մը ծանոյց ապագայ ընկերութեան նպատակն և նշանակքը ։ Փետրուար 24ին կանոնները ընդունուեցան։ Հարիւր տասն և չորս նոկատք հաւաներ էին և խոստացեր էին շնանշնալ ուրիշ իշխանութիւն՝ բաց ՚ի կեդրոնական Յանձնաժողովը, որ այն օրուընէ կազմուեցաւ և բարիզու մէջ այնպիսի զօրութիւն մը եղաւ, որուն գէմ ոչ մի այլ կարող էր կուուիլ։

Կեդրոնական Յանձնաժողովը առաջին անգամ պաշտօնապէս հրամաններ տուալ փետրուար 26-27ի գիշերը առ սպայս Զ. քաֆտանման ազգային պահապահաց՝ ՚ի ծառայութեան, և որոնք ՚ի գործ գրուեցան։ Բայց իր ոյժը փորձելու և գործունէութիւնը հաստատելու համար երկար ժամանակ պէտք չեղաւ, ինքն էր՝ որ իր նուիրակաց միջոցաւ կազմեց այն բաղմութեան ցոյցերը, ու

բոնք կը շրջագայէին ծառուղեաց մէջ, կը ժողովէին Պասղէյի հրապարակին վրայ, և երգելով կը շրջէին թուլիսի սեան շորս կողմը: Հոն ազգային պահապանք և ցրուած զինուորք կ'եղրայրանային, մէկմէկու փոփոխակի անժառաամ ծաղկանց փունչեր կու տային և աղաղակով կ'ողջունէին կարմիր դրօշը, զոր նաւաստի մը Ազատութեան Ռուսին ձեռքին մէջ անցուցեր էր:

իր մը՝ որ քաղաքականացեալ ազգի մը համար անկարելի կ'երենայ, եթէ չգիտնայինք որ կրօնք, իմաստափրութիւն և բարյոյական, անկարող են ամբողջին սպանելու ՚ի մարդ զանիքանութիւն, ցըցուց յանկարծակի նաև ամենէն տկարամտին՝ որ Բարիզ յորպիսի փունզ կը դիմէր: Փետրուար 26ի ամբոխը կը խոնչեր Պատիկիլի հրապարակին վրայ: Ամբոխէն սմանք ճանչցան և ցուցին Ռստիկանութեան հին վերատեսուչ մը վինչէնցինի անուամբ, որ նախատելով և երեսին հարուածներ ընդունելով՝ փախաւ և կրցաւ ապաւինիլ Սէնդ-Անդուանի փողոցին ծխավաճառի մը կրապակը. Հոն տեղէն զինքը գուրս հանեցին կաննաւոր զինուորացմէ 21+, 23+ հետի որսորդացմէ սմանք. որոց գունդերը ձեսցեր էին պաշարման միջոց ՚ի Բարիզ խորնեալ ոչ այնքան վստահանալի տարերներէ: Բարշեցին զվինչէնցինի մինչև պահանորդաց կայարանը, ուր սպայ մը զինքը ապահով տեղ մը գրաւ և հրամայեց գոցելու երկաթեայ վանդակը: Ամբոխը դիմեց պահանորդաց կայարանին վրայ, որուն զլսաւորը արութեամբ դէմ դրաւ և շուտեց յանձնել իր կալանաւորը: Սակայն վինչէնցինի քաջութեամբ մը ըսաւ սպային. «Անօդուու տեղ պիտի ջարդուիք դու և քու մարդիկդ»: և ինքնին բանտարկ վանդակուոը, ինքինքը մասանեց ամբոխին:

Երկու ժամուան շափ՝ զինքը պարտոցուցին սեան պատուանդանին շորս կողմը և այնպէս անգթութեամբ հարուածեցին որ անճանաչելի եղաւ: Փոր-

ձեցին զանիկայ կախելու, բայց չկրցան Զեռուըները, ոտուըները կապեցին և նետեցին յուրին մէջ: Արի անձ մ'էր և առիւծի մ'ոյժ և խրախոյս պէտք էր ունենալ, կ'ըսէ վկայ մը, որպէս զի կարող ըլլար տակաւին ճիգն ընել յետ այնքան կրելու ու կրցաւ յաջողիլ ազտիկ իր կապերէն և լողաց Սէն գետին հասնելու, վասն զի ջրանցքի մը մէջ նետեր էին: Ամբոխը երկու կողմի թումբերուն վրայէն վագիլով, կը հարածէր զանիկայ քարով և թրծեալ ազիւներով, զորս ափունքը կապուած նաւակի մը մէջ գտեր էր: Փոքր շոգենաւի մը նետեց իրեն, զոր սակայն չկրցաւ բըռնել. շատ տկարացած ըլլալով՝ չկրցաւ հասնիլ անկուած ցիցերուն: Եզերըէին մօտ էր՝ երր մարդ մը գլուխը ճեղքեց ճանկաւոր ձողով մը, և ուրիշ մ'ալ երեսն ՚ի վեր աղիւս մը նետեց: Թշուառը կը շարժէր առանց այլ ևս գիտակցութեան, աւելի կը ծփար քան կը լոզար. յրին ընթացքէն մզուելով՝ ընկըլմեցաւ իլ Սէն-Լուիի ծայրի եղած նաւակներուն տակ և ալ չերեցաւ:

Վրայէն առեր էին վերնագետսը, որուն գրպանին մէջ գտեր էին թղթապահպանակ մը, զոր թղթատելով հետաքրքրութեամբ՝ գտան մէջը իր ծախուց հաշիվքը և այս մտածութիւնը, քաղեալ անշուշտ կրօնական բարոյագըք մը. և փախիր ամպարչուէն, վասն զի իր շունչը սպանիշ է, բայց զինքը մի ատեր, վասն զի ով գիտէ թերես Աստուած սիրութ փոխած ըլլայ»: Կը պատմեն որ Պիսմարը ամերիկացի լրադրապեաի մը հետ խօսելով ըսած ըլլայիէ Գաղղիացիք կարմրամտրիք են: Արգեգոք ինչ կ'ուզէր հասկնալ: Լըքոնդ և Գլէման թումա զօրավարաց մահը, Բարիզու հրդեհները, պատանդներուն ջանքը, եթէ վինչէնցինիի տանջանքները:

Ժողովուրդը մը որ կրնայ այսպիսի ուժիր մը գործել կամ տեսնել լուսութեամբ՝ մօտ է կորսնցընելու իր աղաւ կամաց ու զզութիւնը, և հարկ է՝ որ հսկողու-

թեան մը ներքե ըլլայ, բայց այս հակողը շկոյին և կամ անկարողք էին և սարսափուծք : Չորեկարդի օրը մարտ 1ին թրու սիայի բանակին գունդերէն ումանք հաստատուեցան Շանզէիբզէի թաղին մէջ : Ազգային ժողովը գումարեալ՝ ի Պորտօ, աճապարեր էր ընդունելու հաշտութեան սկզբնագիրքը, Գերմանացիք ձգեցին զբարիղ մարտ 2ին :

Այս 24 ժամ գրաւման միջոց, որ անձնասիրական փոքրիկ գոհութիւն մը տալու համար էր, կեդրոնական թանձնաժողովը և Ազգային պահապանաց դաշնաւորութիւնը կենաց նշան մը շըտուին, մինչ ուժ օր առաջ որոշեր էին ընդդիմանալ ցմահ : Գոհ եղան միայն կողոպտերլվ սրճարան մը՝ ուր գերմանացի զինուորը խմեր էին և այրելով Աստեղ հրապարակին մէջ ձիերուն թռողուցած աղբը . արդարե տղայտկան իր ինչպէս աղայական էր բրուսիացի ըսպայի մը թաղթական կամարին վրայ ատրճանակի հարուած մը պարպելը :

Թշնամույն քայուելին վերջը՝ Ազգային ժողովը միտքը դրաւ ամենայն կերպով ջանալ բարեկարգելու երկիրը, և սահմանեց մարտ 10ին փոխանակ Բարիդու գումարուելու ՚ի Վէրսայլ Աղգային պահապանք որ կը յուսային թէ ժողովը ՚ի Բարիդ գումարուելով դիւրաւ կինային զայն նետել ՚ի Սէն, մեծապէս զայրացան և նոր մատնութիւն մը կոյեցին զայն, և նոր օրակարգ մը հոչակեց՝ որ «ժողովը միապետական է, կ'ուզէ խեղջել զհասարակապետութիւնը և թագաւոր մը հրատարակել ։» Ամենայն դաշնաւոր ընդունեցաւ զայս և պատրաստուեցաւ կուելու ։ Դժբաղդաբար նոյն օրը Ազգային ժողովը վճարելիք մուրհակաց վերաբերեալ նոր տնօրէնութեամբ մը զայրացուցեր էր զիմսականս . աւելցնենք նաև փեարուար 14ի հրովարտակը որ Ազգային պահապանաց վճարքը վերուցեր էր և որ ամենէն մեծ պատճառ եղաւ զայրացման, վասն զի այդ մարդիկ պիտի ապրէին և աւելի լաւ էր մեծագոյն զոհ մ' ընելով շարունակել այդ եղկելեաց

վճարքը քան զանոնք աւելի ես մղել : Յեղափոխական լրագիրը կը պնդէին խնդրոյ մը վրայ՝ որուն անտեղութիւնը իրենց չէր երկար . և թնդանօթները Բարիզու ժողովրդենէն հանգանակութեամբ շինուած ըլլալուն՝ ժողովուրդը անոնց վրայ իրաւունք ունէր ։ Փաստ մը՝ որուն հաւասար է ըսելը թէ Պետութեան կազմածք ժողովրդեանն են, վասն զի ժողովուրդը վճարած է անոնց համար : Եւ յիրաւի Բարիզու ժողովուրդը լին իրը սեպհական աստցուածք՝ մեծ խնամք աստրեր էր անոնց և ամէն կերպով յանացեր էր որ անոնք բրուսիաց ձեռքը շինկնան :

Կը պատմե՞ն՝ որ այս միջոցներուա Ազգային ժողովքին երեսփոխաններէն շատերը աղաշեցին զջ . Սէն-Մարլը Ժիրարտէն, խօսիլ առ իւր հին բարեկամը 8. Դիէր՝ կը լուսիս վարչութեան, որպէս զի լուսաւորէ զպաշտօնարանը թէ ինչպէս պէտք էր շարժիլ այս պարագայիս մէջ : Խօսակցութենէն ելլեռվ, որ երկար տևեց, 8. Սէն Մարլը Ժիրարտէն ըսած ըլլայ իր բարեկամաց և Տեսայ զինէր, չի դիմեր ինչ կ'ուզէ, բայց հաստատապէս կ'ուզէ ։ Զենք զիտեր որ այսպիսի խօսք մը ըստուած ըլլայ, բայց ճշգրիտ կը նկարագրէ այն տարակուսեալ զայրոյթը՝ որով ըմբռնեալ էին լոււադոյն ոգիներն :

Վերջապէս՝ յետ գանդաղութեանց՝ որոց պատճառը տպագայն միայն կը նայ, յայտնել, որոշուեցաւ գործելու և ձեռք բերելու ժողովրդեան ձեռքը թացած թնդանօթները : Վարչութիւնն ուղեց տիրել անոնց մարտ 14ին առաւաւոր, սակայն ծրագիրնին շյանդողեցաւ թնդանօթներէն ումանք ձեռքը բերուեցան ՚ի թաղականաց : Խոկ գունդերը կամ չգործեցին և կամ խառնուեցան թշնամույն հետ : Լըքոնդ զօրավարն՝ որ զօրաց խմբերէն մէկուն կը հրամայէր՝ ինչպէս նաև զօրավարն Գլէման թումա, երբեմն բարձրագոյն հրամանատար Ազգային պահապանաց Պաշարման ժամանակ, կատաղիներուն ձեռքը ինկան, որոնք նախատինքներով և արհամար-

Հական վարմուհիներով տորուեցան 'ի Մոնմարդը, Ռողիէ փողոցին տան մը մէջ, հոն կեդրոնական Բանձնաժողովն 'ի մահ դատապարտուելով՝ մէկէն հրացանի բռնուեցան:

Կէս օրուան ամենայն յօյս ննջուեր էր, և յաղթութիւնը կորուսեալ էր: Դիէր յիշելավ որ վինտիշկրաց ֆէլտմարաշամստը կառուելով մոներ էր 'ի վեննա 1848ի, յետ նախ հոնկէ արտաքսուելու, հրաման դրկեց ամենայն տեսչութեանց՝ դիմել 'ի վէրսայլ, ուր պիտի հաստատուէր մշտամնաց վարչութեան աթոռոր, ինքնի ևս մեկնեցաւ յետ հրաման տալու՝ որ պարպեն հարաւային բերդերը և Տոտէլի ծոկատը 'ի վէրսայլ, որով հարզ էր թողունան զլուն-վաէքրիէն: Այս բերանացի հրամանը կրկնեց և գրեց Սէվիրի կամուրջը անցնելու ժամանակ: Վարչական տեսչութիւնը փութով ճգեցին զբարիզ և իրիկունը ամենայն պաշտամունք դրկուած իրենց գլուխներէն՝ խառնակութեան մէջ ինկեր էին: Բարիզ առանց ոստիկանութեան, առանց բանակի և առանց վարչութեան՝ խոռվարաց յանձնուեր էր: Եթէ Դիէր զարմացաւ իր յաղթուելուն վրայ, ոչ նուազ ելաւ կեդրոնական Յանձնաժողովն զարմանքը իր յաղթութեանը վրայ: Նոյն իսկ յաղթուներէն ոմանք կ'ըսէին. « Զէինք զիտեր ինչ ընել և շուարած էինք »: Մէկէն վարժարանի մը մէջ գումարուեցաւ 'ի մողով և սահմանեց նոր ծրագրով մը որ իրեն դունդերէն երեքը երթան բռնեն պաշտօնարմանքը և քաղըն դիմակուած իրավաբարութեան մասերը: Այս ծրագիս յաջողեցաւ, ոչ զի ճարտարութեամբ մտածուեր էր, այլ զի ընդդիմացող շաբար: Ազգային պահապանացմէ խելացի մաս մը՝ ուղեց հաշտութեան ճամբով մը ներկայ և ապագայ արինահեղութեան դիմացն առնուլ: Առանց զինուց, եռագոյն դրօշով մը, Փէ փողոցէն սկսան երթալդէպ 'ի վանտոմի հրապարակը, զոր բռներ էին 8+, 176+ և 125+ վաշտերը զինեալ թընդանօթներով, որոց կը հրամայէր Պի-

սոն անուամբ զօրավար մը: Քաղաքացւուց խումբը խաղաղասիրական նպատակաւ մը կը կանչէր և կեցցէ խաղաղութիւն, կեցցեն կարդք, կեցցէ ժողովն Ազգային ։ Սակայն 'ի մօտանց հրացանի հարուածներով ընդունուեցան և 18 մեռեալք և բազմաթիւ վիրաւորք հասկցուցին Բարիզու ժողովը դեան ողջամիտ մասին՝ որ չափաւորութեան ամէն յօյս վերցուեր էր. նա մանաւանդ կեդրոնական Յանձնաժողովը վճռեր էր՝ որ վանտոմի հրապարակին մարդասպանք և արժանաւորք գտնուեր էին հայրէնեաց »:

Բարիզ տակուին ապահով՝ որ պիտի յաղթէ, և Վէրսայլ՝ հաստատամիտ նորէն ձեռք բերելու Գաղղիոյ մայրաքաղաքը, կը փութային կոփէր սկսելու: Ապրիլ 24ի գաշնաւորք և բանակին զնդերը ճակատ առ ճակուտ գըտնուեցան 'ի մեծուղին Գուրապը վուայի: Յետ այսքան խարուելներու, գեռ կրակը չակսած՝ ուղեցին փորձ մ'ընել ապլստամբները հրաւիրելու խելքով մը տածելու և հնագանդելու օրինաց: Տ. Փափիէ բանակին վիրարուժապետն, իր քաղցեստով, կրելով ծիներացի խաչը բազկին և զինարկին վրայ, յառաջեց բանախօսելու: անմիջապէս սպանուեցաւ: Անկէ վերջը պատերազմն անողոք եղաւ: Ապրիլ 3ին Հասարակավարչութիւնը ուղեց չուել Վէրսայլի վրայ, և 'ի գործ գնել այն հոչակաւոր պատերազմական ծրագիրը, որուն համար իր զօրավարացմէ մին Լիւլիէ՝ ծովային տեղապահն ըսածէ. Կաղաքագիտորէն մտածելով՝ այս յարձակումը յիմարութիւն էր, զինուորապէս և ոչ մի քըննադատութեան արժանաւոր ։ Ի ճագիյեն Տիւվալ զօրավարը ձեռք ընկաւ և անմիջապէս հրացանի բռնուեցաւ: Ֆլուրան՝ որուն զնդերը խառնաշը փոփէ ցրուեր էին, ապաւինեցաւ պանովով մը՝ Շաղուի կամրջին քով. Հոն յայտնուեցաւ և ճանցուեցաւ երբ կը ծպտէր. պահապանաց հարիւրապետ մը սակրով մը դլուիլ ճեղքեց: Կանոնաւոր բանակն ալ գանաւորաց օրի-

նակին կը հետեւք։ Երկու կողմանէ եղբայրական կուի մ'էր։ Եւ որովհետեւ կոփւը, յետին ծայրը պիտի մղուէր, անսր համար ջանացուեցաւ պատերազմող ամբոխը մղիլու մինչև 'ի յետին յի մորութիւն, շմնայուեցաւ ոչ ոտափի, ոչ սպառնալեաց, ոչ շյեններու, ոչ արձաթի և ոչ օղուց բարիզ երկու ամսուան չափ՝ մոլեզին և կատաղի գինովութեան մէջ էր։

Քիշ վերջը ընարութիւնք կատարուեցան, որոնք ջասարակավարչութեան արտաքին օրինաւորութեան ձև մը տալու համար էին։ Ընտրութիւնք կը հաստատէին զջասարակավարչութիւնը որ կը յաջորդէր կեղրոնական թանձնաժողովյան, որ խոստացեր էր եւս քաշուելու, երբ իշխան ժողովուրդը խօսէր։ Իշխան ժողովուրդը խօսեցաւ — շատ աւելի աղէկ կընէր թէ որ լուէր։ — Բայց և կեղրոնական թանձնաժողովը չուզեց եւս կենալի իր պահանջներէն։ զանիկայ գոն ընելու համար էր աւելի այն բազմաթիւ նոր կազմուած յանձնաժողովը թանձնաժողով ջասարակաց փրկութեան, թանձնաժողովը պատմիշաց, թանձնաժողով պաշարուց, թանձնաժողովը զինուորական հանդերձանաց, թանձնաժողով հասարակաց ապահովութեան, թանձնաժողով կեղրոնական, թանձնաժողով ամէն տեսակ և թանձնաժողովը հնացեացք, որք կը նախանձէին մէկմէկու, կ'ատէին մէկզմէկ, և պիտի սկսէին մաքրել մէկզմէկ, երբ Գաղղիս մոտաւ 'ի բարիզ։

Ամենէն անարդարանալի գործեր, չէին գարշեցըներ խղճմտանքները։ Նա մանաւանդ կը գտնային հաւանողներ։ Ապրիլ 19ին Մոնմարդրի որմոց վրայ կպուցին այս գարշութիւնը։ « Որովհետեւ քահանայք տւաղակը են, և եկեղեցիները ապաւէնք՝ ուր սպաներ են բարլցապէս զժողովուրդս՝ խնարհեցընելով զիաղղիս Պնահարարդներու, ֆալրի և Դրոշիւ ճիրաններուն նելքին, քազմքական նուիրակն տէ Գարրիէրի, մերձ Երբեմն — Աստիկանութեան պա-

լատան, կը հրամայէ՛ որ Ս. Պետրոս Մոնմարդրը եկեղեցին գոցուի, և կը վճռէ կարանաւորելու քահանոյը և իւսուցիչ եղբարը»։ Ստորագրեալ լը Մուսաւիր։ Եթէ ժողովուրդը անտարբեր էր այս յիմարաբանութեանց, առակայն վստահութեամբ և առանց մտածելու կ'ընդունէր ինչ որ իրեն կը պուային։ Զանիկայ Վէրսայիլի կամ Վէրսայյուց, ինչպէս կ'ըսէին այն ատեն, դէմ ատելութեան մէջ պահելու համար, սուս չմնաց որ Հվլեցնան։ Զոր օրինակ՝ այն բանակը՝ որուն դէմ կը կռուէին յառաջապահք, կազմեալ էր 'ի քաղաքական պահապանաց, միաբանութեամբ Շարէթի և Գամթինոյի աւագակաց, կը յառաջէին սպիտակ դրոշով՝ « Կեցցէ Հենրիկոս Ե կանչելով։ Կղերանոցը և Քրիստոնեայ վարդապետութեան Եղբարք զինուորեր էին յետ ուխտելու հաստատել նորէն զիրաւուն նունիքի։ Գիւղացիք՝ որոնք ամէնն ալ անխտիր հպատակեր էին բարիզու Հասարակամարչութեան, Երեքանուոյ հարուածներ կ'ընդունէին 'ի զինուորաց, որոնք կը հնազանդէին Վէրսայիլի աւագակներուն հրամանաց։ Մովային զինուորք կացինի հարուածով հետևակաց երկու գունդ ննջեր էին։ Մինչ այսպէս կը խարէին զապուշաշնաւոր, ուրիշ կողմանէ կը ջանային անոնց անձնասիրութիւնը շրջբորթելու։ Ֆէկիս Փիա առանց խնտալու կը զրէր Վանձէ Էօր լրազրինմէջ որ Հասարակամարչութեան բարիզը « Եփեսուէր յառաջադիմութեան, Մէքբէ ազատութեան և Հռովմ մարդկութեան»։ Այս թանձը խոննկերը, այս հասարակ ճոռոմութիւնք կը թափանցէին անկիրթ մաքերու մէջ և հոն կը փորագրուէին, կը բորբոքէին ատելութիւնը և յայտնի է որ մեծ ազլեցուկիւնը ունեցան մոլորութեան և կուոյն տեսզութեան վրայ։

Այս կոփւը մենք հոս պիտի չպատմենք, սակայն տեսզութիւնը բացատրելու համար պէսք է ըսենք թէ ինչ ատերերք գործածեր էր Ապստամբու-

թիւնը մարտ 185ն վերջը ընդդիմուաթեանիչամար. գորաւոր տարեցք մը՝ որ կրցաւ զիմանալ երկու ամիս պատերազմի և եօթն օր ճակատամարտի 'ի բարիզ. 1047 կտոր հրանօթ ունէր, քանի և եօթը տեսակ, զորս ամէն անդամչիցաւ օգտակար ընել պաշտուց բաշխուելուն խառնակութեան համար, դուրս հանելով եթէ յառաջապահին, եթէ բերդերուն և եթէ պարըսպորմաց մէջ գործածուած հրանօթքը, երբ օրինաւոր գունդերը թարիզ մտան 726 հրանօթք փողցները պաշտպանելու համար գործածուեր էին. չեծելազօրն աննշան էր և երբեք 4495ն աւելի ձի շունեցան. Բնդհակառակն հետևակը բազմաթիւ էր. Քսան լեգէնոք, կազմեալ 254 վաշտերէ, կը բաժնուեին 'ի գործող և 'ի պահպանող խումբս. Առաջին մասին մէջ կային 3649 սպայք և 76,084 զինուորք. Երկրորդ մասին մէջ 106, 909 անձինք, որոց կը հրամացէին 4284 սպայք, որով ընդ ամէնը կ'առաւելուը 194,000 թիւը. ուսկից պէտք է հանել 30,000ի չափ անձինք,

որոնք կրցան միշտ յաջողիւ ծառայութեանէ վախուստ տալու. Ընդ ամէն՝ Հասարակավարչութիւնը ունեցաւ 140,000էն մինչև 150,000 կռուողներ, զորս ինքը վարեց թէ 'ի ներքս և թէ արտաքոյ բարիզու:

Այս բազմութեան վրայ պէտք է աւելցնել 28 ազատ գունդեր ալ, ազատագնացք, գործողք վայրկենական աղցեցութեան համեմատ, և ոչ ումեք հնազանդողք: Իրենց յարափոխ թիւը մայիսի կէսին վերջերը կը հասնէր 10,820ի. Հրամայեալը 340 սպաներէ: Ոմէն տեսակ և ամէն կարգի մարդիկ կային մէշերնին, որոնք տարօրինակ անուանակութիւններ կ'ընտրէին. Թուրք քուրք Հասարակավարչութեան. Լրտեւք Պէրծըրէի, Մանկունք Փարիզու, Մանկունք Փէր-Ցիչէնի, Զածածք, Արի-Կայք, Արձակազէնք Մարսէլեզի, կամաւողք Յուլիսի-Մեան և Վրէժինդիրք Ֆլուրանի, զորս ժողովուրդը կը կոչէր — ովք ժողովուրդ պակերտախտ — Վլէժ. խնդիրք Ֆլորանսի:

Հ. Մ. Վ. Նուրբեան

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԷՆ ԴՊՐՈՒԹԵԱՆ

Դ — Ճ Գ Ա Բ Բ

Երկրորդ տպադրութիւն, յաւ ելուածովք և փոփոխութեամբք Հեղինակին:

Ծանօթ. — Բազմավէալ Հանդիսարանի բաժանորդաց համար կարեւոր ԱԶԴ մը տես ներկայ Պրակիս կողքին վրայ:

